

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՄԱՌՕՏ ԵՐԿՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ 1

ԺԴ.

ԴԱՍ ՉՈՐՐՈՐԿ

Երրորդական ժայռ :

(Ըարունակութիւն)

Երրորդական հողերուն մէջ պինդ և յղկուելու քարեր քիչ կը գտուին . եղածը տեսակ մը կրաքար է , որ մարմարիոնի տեղ կրնայ գործածուիլ . աւելի գաւառային դունդուն ալապաստը կը հանուի , կը գտուի նաև քանի մը տեսակ քիւրսեան ըսուած կիճէն : Ղարտարապետութեան օգտակար նիւթերէն մէկն ալ ծովային կրաքարն է , որ երրորդական հողերուն մէջ շատ առատ կը գրտուի , ու խաւերը թանձր ըլլալուն շատ մեծամեծ հատորներ ալ կրնան կտրուիլ . և որովհետև առջի դասերու կրաքարերու չափ կարծր չէ , ուստի դիւրաւ ալ ձեւի կու գայ , ու օդոյ ներգործութեանց ալ լաւ կ'ընդդիմանայ առանց ձեւը կորսնցընելու . աս պատճառաւ ան քաղաքներն որոնց մօտերը երրորդական հողեր կը գտուին , շատ աղէկ շինուած են , ու երեւելի շէնքեր ալ շատ ունին :

Եւ ծովային կրաքարերը կիր շինելու չեն գար . աս բանիս աւելի կը յարմարին լճային կամանուշ ջրի միազանգուած ու գայլախազուտ կրաքարերը . ասոնք երբեմն չափաւոր պնդութիւն ունենալուն՝ բարակ դրուագներու ու դրոշմաներու ալ կու գան . ինչպէս որ կը տեսնուի () ք (Ֆրանսայի Վերսնահանգին գլխաւոր քաղաքը) ու () լայի (Ռասնահանգին գլխաւոր քաղաքը) քաղաքներուն մայր եկեղեցեաց կամարակապ գաւիթներուն ու զանգակատուններուն վրայի վարդերէն . աս կրաքարերը քարահատներէն նոր ելած ատեննին աւելի դիւրաւ կը բանուին :

1 Տես Երես 79 :

Երրորդական գաւառաքարէն ալ մէջերնին եղած կաւին կիճ կրին համեմատ լաւ գաւառ կը շինուի . Փարիզու գաւառ շատ անուանի է մէջը կրային մաս քիչ ունենալուն համար , որով շատ պինդ կ'ըլլայ . իսկ ան գաւառաքարէն՝ որոնց մէջ կաւը խիստ շատ է , անոնցմէ շինուած գաւառն ալ շատ անպիտան կ'ըլլայ , ու արտերու պարարտութեան համար միայն կը գործածուի :

Երրորդական կոպիճն ալ շատ կը գործածուի . ասիկայ շատ անգամ կաւի ու կրի հետ զանգուած ըլլալով՝ շատ պինդ քար կը գաւառայ , ու շէնքերու ամենէն շատ բնութիւն կրող տեղուան քը կը գործածուի , ինչպէս անկիւններն , եզերքները , լրիկներու , ճամբայներու ու կամուրջներու վրայ . կայ նաև փրիւրուն կոպիճ մը որ աւազի պէս շաղախ շինելու կը գործածուի , ու կրի հետ շատ կը պնդանայ :

Երրորդական հողերէն կ'ելլէ նաև սիւնասիան ըսուած նիւթը , որ արուեստական կրակներու մէջ կը գործածուի՝ բոցը ծիրանի ու կանաչ ներկելու համար . Կը կամ դեղնաներկ ըսուածը որ պատկերհանութե մէջ կը գործածուի . մագնետեան հողերուն տեսակներ՝ որոնց մով ճերմակ ծխափայտեր կը շինուին որ ծովա- քիւրսեայ կը կոչուին : Կաճէ արձան շինելու Փիէր Ժէյլ- ըսուած մաքուր զուտ ու բիւրեղացեալ գաւառք մը . սահուն ու կակուղ կաւ մը՝ որ եղտութեքը հանելու կը գործածուի , ու Բժական սալան կ'ըսուի . ուրիշ տեսակ մըն ալ կայ ուսկից անօթներ կը շինուին , ու Բրֆի կա- կ'ըսուի . ասոր մէկ տեսակն ալ ճերմակ է ու կրակի մէջ ալ գոյնը չփոխուելուն՝ յախճապակ շինելու կու գայ : Կամանապէս երրորդական հողերուն մէջ կը գտուին առատ ծծումբ , կուպր , ձիւթ ու փայտածուխ , ու մեծամեծ երկանաքարեր , որոնցմէ ամէն մէկը մէյմէկ վաճառք ու հարստութե աղբիւրներ են հնարագէտ Ժողովրդոյ . խաւերնին ալ շատ խոր չըլլալուն՝ հանելու ալ դիւրին ու աժան կ'ըլլայ :

Երրորդական լճային հողերու մէջ

բոյսեր շատ կը գտնուին մեծ մասը ածուխ դարձած, այսպէս է Փարիզու մօտ Պուլնիւնի անտառը, որոնց մէջ ամբողջ ծառեր փայտածուխ դարձած կը գտուին. ասոնք սովորաբար կոնաբերի ցեղէն են. ասոնցմէ զատ շատ տեսակ անուշ ջրի բուսոց քարատիպեր ալ կը գտուին :

Կենդանեաց մէջ ժժմուկներէն զատ ցամաքային անասնոց մնացորդներ ալ կը գտուին, որոնց մէջ երեւելի է Նազազանը, որուն մեծը ձիու չափ էր, Լնգէն գազան կամ Փոքրասկունդ ըսուածը՝ որ առջինէն քիչ մը պզտիկ է, Խոզագետի, Լտափիս որ ոգնիի չափ կենդանի էր, որոնց ցեղը բոլոր կորուած է. իսկ հիմակուան եղածներէն ձիագետի, ռնգեղջիւր, Թափի, կինճ, պրգտի ձի, եղնիկ, եզ, արջ, սարիկ, բորենի ու վագր, առանձն ըսուած կենդանին որ գայլու չափ կ'ըլլայ եղեր :

Երրորդական ծովային կազմութեց մէջ ալ ծովային ժժմուկներէն զատ, որ ինչուան 3000 տեսակ համրուած են, կը գտուին նաև պողիպոդներ, եքինէսներ, ձկներ, ու երկակենցաղ կենդանիներ, ինչպէս են Լաշաւոր ու Լճխագազան ըսուածները :

Երրորդական հողերը երկրիս երեսը ընդարձակ տեղեր տարածուած են, որ ընդհանրապէս դաշտային են, և գետերու եզերքը միայն դար վեր լեռներ կը ձևանան. իրենց հանքաբանական բաղադրութեամբը մշակութեան լաւ կը յարմարին, որովհետև որ շատ տեսակ տարերքէ կը բաղկանան, որ իրենցմէ առաջ եղած ժայռերուն ջրերէ մաշած մասունքն են : Իսկ թէ որ տեղ մը անբեր ալ ըլլայ, դարմանը դիւրին է, որովհետև որ սրսկսած նիւթը անմիջապէս մօտ տեղուանք կամ նոյն իսկ ան երկրին տակի խաւերուն մէջ կը գտուի. վասն զի գրեթէ ամէն երրորդական հողերը մարնայէ, կաւէ, աւզէ, գաճէ ու կրէ բաղադրուած են, որոնց միութիւն կ'ելլէ ամենէն պարարտ բուսական հողը :

Լս բուսական հող ըսածնիս՝ որ բոլոր երկրիս երեսը ծածկած է, ընդերկրեայ կամ մօտ ժայռերուն քայքայելէն

առաջ եկած է. անոր համար երկրաբան մը երկրիս երեսի հողէն կրնայ ձանձնալ թէ անոր ընդերկրեայ ժայռերը ինչ պիտի ըլլան. ուստի սխալ է կարծելը թէ մշակութեան հողը բուսական ու կենդանական փտութիւն միայն առաջ եկած ըլլայ. թէ որ այսպէս էր, պէտք էր որ ամէն տեղի հողերը մէկմէկու նմանէին ու հաւասարապէս պրտղաբեր ըլլային : Իրաւ է որ գործիաւոր արարածոց փտութեան պարարտ հող կը ձևանայ, բայց աս հողը բուսական հողին հազարերորդ մասն է. թէպէտ և բուսոց վրայ մեծ ազդեցութիւն ունի :

Սակեւոյ հողի մը յատկութիւններն ասոնք են, մէյմը որ չափաւոր կալուղ ու շարժուն ըլլայ, մէյմըն ալ եկած անձրևը շուտ մը չփախցնէ ու տակի խաւին չանցնէ. երրորդ և ոչ ալ այնչափ արգիլէ ջուրը, որ միշտ հողին մէջ մնալով արմատները խողէ ու լիկեցնէ. աս յատկութիւնները վերը յիշած տարերաց խառնութեանէն առաջ կու գայ : Երկիր մը բաւական կակուղ ու շարժուն չէ, երբ մէջի կաւը համեմատութեամբ խիստ շատ է. աս տեսակ հողերը քիչ ատենուան երաշտով ալ կը չորնան ու կը խորխորին կամ կը ձաթըտին : Լսոր դարմանն է աւազ կամ կիր խառնել մէջերնին, որ կաւին բնական կայսունութիւնը պակսեցնէ :

Լեզուտ երկիրները ջուրը խիստ շուտ կը փախցնեն, ու խոնաւութիւնը բուսոց արմատներէն ալ վար անցնելով, զանոնք կը չորցնեն ու ոսին կը թողուն : Լսոնց մէջ ալ չափաւոր կաւ խառնելու է. չափաւոր ըսի, վասն զի չափէն աւելին այնպէս կը զանգէ աս հողերը, որ ջրերէ անթափանց ամբարանոց մը կը դառնան, որով ջրի մէջ չապրելու բոյսերը կը փտին : Լս դիպուածիս դարմանն ալ երկրին երեսը աւազ տարածենէ՝ որով անթափանցութիւնը կը նուազի :

Լայց օդէն ու ջրէն զատ որ բուսոց հողին են, պէտք է նաև անոնց ամէն մէկուն յարմար սնունդ պատրաստել. ասոնցմէ առջինն է գործիաւոր արարածոց փտութեանէն առաջ եկած հողը,

որ իրենց տարրալուծական բաղադրու-
թեամբ՝ բուսոց յատուկ սնունդը կը
սեպուին . ասոնց կարգը սեպելու է ա-
ղերը , աղային ու թթու փոշիները , և
ուրիշ արուեստական բաղադրութիւն-
ները . երկրորդն է կիրը . և իրացնէ
բոյսերը լուծելով կը տեսնենք՝ որ մէ-
ջերնէն շատ մը կրային մասն կելլէ . աս
ազը գործիաւորներուն թթուելէն ու
լուծուելէն առաջ կուգայ , աս բանիս
համար պէտք է հողին մէջ առատ կիր
խառնուի . վասն զի թէպէտ բնակա-
նապէս հողին մէջը կայ կրային մա-
սունք , բայց բուսոց սննդեամբ՝ ե-
ղածը կը հատնի , ուստի պէտք է ամէն
տարի նորէն խառնել . ինչպէս նաև առ-
ջի տարուան հունձքին խողանը՝ բաւա-
կան չէ երկրին նոր պարարտ հող ձեւ-
ցնելուն , հապա պէտք է ամէն տարի
պատրաստ պարարտութիւն աւելցնել :
Երկիր մը լաւցնելու գլխաւոր նիւթե-
րէն մէկն ալ գաճն է , ու կրային աղե-
րուն տեղ ալ կը բռնէ . բայց ուսմկաց
մէջ սուտ կարծիք մը կայ , որոնք կը-
սեն թէ կիրն ու գաճը բոյսերը կայրեն .
աս բանս իրաւ է , թէ որ մեր ըսածը
բուսոց արմատին վրայ լեցնել հասկը-
ցուի . բայց շատ տարբեր բան է հո-
ղին հետ խառնելն ու թողուլը : Հիմա
Եւրոպայի մէջ կրի վրայ եղած նախա-
պաշարմունքը վերցուեցաւ , բայց գա-
ճինը դեռ կը տեւէ : Ֆրանքլին շատ աշ-
խատեցաւ որ աս բանս իր երկրցինե-
րուն միտքը խոթէ . բայց ճարը հատ-
նելով՝ ասանկ գիւտ մը մտածեց . արտի
մը մէջ գաճի փոշի ցանելով՝ խոշոր գրե-
րով ձեւացուց աս խօսքս Հոս ֆաճոֆաճ
էր . ու ետքը բոլոր արտը ուղածը ցա-
նեց . երբոր խոտերը բուսան , ան գրած
տեղը բազմապատիկ աճեր էին բոյսերը
ու գրեր ձեւացեր էին , որով ամէն տես-
նողներ կրնային կարգաւ վերը գրուած
խօսքը :

Ինչուան հիմա զուրցածներնէս իմա
ցուեցաւ , որ նախ պիտի նայուի երկրին
հողը լաւ բաղադրել , այսինքն որ մէջը
գտնուին կաւ , աւազ ու կիր . երկրորդ
սննդեան նիւթերն ալ անպակաս ըլլան ,

որ են փտութենէն ձեւացած հողը ու
կրային աղերը : Բայց երկիր մը լաւցը-
նելու համար աղբոտելը բաւական չէ ,
հապա պէտք է զանոնք մարնտել :
Սարնան գրեթէ միշտ կրի ու կաւի
բաղադրութիւն մըն է , որ երբեմն աւ-
զոտ կ'ըլլայ , երբեմն ալ առանց աւա-
զի . որով իրեք չորս տեսակ մարնա կ'ըլ-
լայ , կաւոտ , կրոտ ու աւզոտ , որ եր-
կրին կարօտութեան համեմատ կրնան
գործածուիլ . իսկ առանձինն մարնան ,
անբեր նիւթ մըն է :

Հիմա աս ընդհանուր սկզբունքները
երրորդական հողերուն վրայ դարձնե-
լով կ'ըսենք . ան երկիրներն որ ծովային
կազմութեան կոպձով ծածկուած են ,
սովորաբար անբեր կ'ըլլան աւզոտ ըլ-
լանուն պատճառաւ . բայց գրեթէ միշտ
աս հողերուն տակը մարնայի կամ կաւի
խաւեր կը գտուին , որոնց կազմութիւ-
նը կ'ընդհանրապէս ծովային է կամ լճային :
Ուստի երկրագործին ընելիքը ուրիշ
բան չէ , բայց եթէ աս մարնան կամ
կաւը փորել ու առատապէս տարածել
իր արտին մէջ , որպէս զի աւազը իր
թափանցութիւնը կորսուցնէ ու ջը-
րերը չփախցնէ : Իսկ ան երկիրներն
որ լճային կամ անուշ ջրէ ձեւացած կա-
ւէ ու կրէ բաղադրուած են , մէջերնին
աւազ չըլլալուն ընդհանրապէս բերրի
կ'ըլլան . բայց կիրը համեմատութեամբ
շատ ըլլալուն , կրի ածխուտը փոշի կը
դառնայ ու երկիրը անբեր կ'ընէ , թէ-
պէտ չափաւոր ջուր պահող ըլլայ . ու-
րեմն աս հողերուս դարմանն ալ է զուտ
կամ կաւախառն աւազը , կամ աւելի
լաւ աւզոտ մարնան : Պարզ ու զուտ
մարնէ ձեւացած երկիրն ալ աւազ խառ-
նելով կը պտղաբերի :

Եւ ընդհանուր օրէնքներս որ հոս
համառօտ մը յիշեցինք , ու աւելի ընդ-
արձակ բացատրելը երկրագործութեան
կ'իյնայ , չէ թէ միայն երրորդական
հողերուն , հապա ուրիշ որ և իցէ նոյն
վիճակի հողերուն ալ կը յարմարի , միայն
թէ երկրին դիրքին ու տեղւոյն յար-
մար՝ աս օրէնքներս ալ քիչ շատ կը փո-
փոխին :